

մանց, պատուիրու, կեսանքին ընկերական ու քանական բոլոր չարքին կերուն բազմապատիկ քննիքն տակ. Միջբժիշտի էն են մը ին է, եւ իրեն այս շահեկան. Տասթայիշվարի ամագոյ մըն է, որուն մէջ ամէն ազգի և ամէն վիճակի մարդկան երգացք մը պահի գտնեն : Միջբժիշտի, նույն թեամբ ծծուած միաւթ, Կրօնաքը եղանակ կը տեսնէն. Ազառութեան, ու կը կարծէր Կրօնաքին վրայ կրթենելով բաղթական զարձուել Ազառութեան զատը. Տասթայիշվարի, Թուր կենէֆ ու բորու ուսու նոր զարէւսներ, միջնեւ Պարանին ու Քրաբութին անշիխականները, (ասց ի Թալաթուին որ Միջբժիշտիշտի գրութեանը զարձաւ եւ միստիքական ազառայիշտեան նոր քարպահ մը հանդիսացաւ), աւելի իջիդ տեսնան, աւելի անապարարի հաջան զարուն որիին, Կրօնաքն ու Բանութիւնը նոյնացուցին ու Ազառութեան յաղթանակը ցուցացին քաղաքական, կրօնական, քաղաքական ընկերական բավանդակ է ինչ կարգուարքին տասպարմանը մէջ ։ Եւ ուս ժողովուրդը, որ ամենէն վայրագ բանուուներին մէկ գանին արտադրած է, տառա միանշաման ամենէն անկաշկան ու բուռն յեղափոխականները, Այս ժողովուրդը անտարակաւելի կերպով կոչուած է մարդկութեան ընդհանուր պատաստութեան գործին մէջ ամենակարեւու չկը մը կատարել, ան պահի գործէ ինչ որ իր մէջ բանաստեղծը, Տասթայիշվարին «երազեց» ու «զգաց» ։ Բայց Միջբժիշտի, իր մարտիրոսի պարիսպակովը, իր ումբին մտքառութեանը բր ու իշտացաներուն զալուկ կը միեցնէ, այն ամբողջ գերերկրանոր շողովումովը որ կը ծագի իր գործին զենան էջերէն, ունի զեղեցկութիւն մը մանաւասպես վրդովի, մեր զարուն աննդուն եսուցեանը մէջ որ երկար սպիտակ հանճարով մինարդիկ հանճառն, զաղնջական, եղերական ու եղական, ինչպէս մարգարէ մը անցնելէն արթնցած, ինչպէս կերեզմանէն ցատաք:

ԱՐԾԱԿ 209ԱՆՆԵԱՆ

ՀՅՈՒՅՆ

ՄԻՑԲԻՆԵԼԻԶ

1798—1855

— —

Ենաստան այս տարի կը տօնէ հարիւրամակը իր մծածոյն բանաստեղծին, անոր դոր կը ազգային բանաստեղծը կը նրանէ. Սոսուն Միջբժիշտին է նրկաւ միշտակարան կանգնուեան ի պատիւ անոր, մէկը Քրաքրութա, միւսը՝ Վարսովիա :

Միջբժիշտի ծննդ էր, 1798 դեկտեմբեր 21-ին, Լիթուանիոյ նալիքրութե քաւարքն Զատովիա քարքարու, այդ չահներու եւ անտառներու երկրին մէջ որուն մէծաւաշուու եւ նիկորուզով գաւասպասէկինները խորին ուզառուութիւն մէր զորիեցին իր պատանէկան երեւակայալ մէտեանը վրայ ։ Եւ որուն հաւասարիքներն ու ներքեանները մէջ մատին մէջ կը ցոյշաննն, իր հացը, յենական վուցը ուղանականութենէն, փաստամինի պաշտոն կը վարէր. Երթուասորց հասակին մէջ զարգացրութիւն ունեցաւ այդ թաղի միութեանը ուղարկուութեանը ուղարկուութեանը է իր Պատան Պատկանին մէկ քանի էջերուն մէջ։ Ետ որպար նոգիներու, ուրուականներու, մարդուականներու, մարդուականներու պատմութիւններով օրուածացաւ. Հաւասարաց անոնց ինչպէս ամեն ուզայ կը հաւասար, բայց իր հաւասար ամուրականնն աւելի անեւց, Երազմակը, վամիքներու, բրդի և չար նրեւականներու զարգացր մինչեւ մաւու իր միութեան նորածն անհրաժեշտ անունու պատաստութեան գործին մէջ ։ ան պահի գործէ անունու պատաստութեան գործին, որ այն ամեն մէջ նոցիներ գրաւած է ինչ զարդի թիւն ունեցաւ անսակ մը հեթանու միտրու քանի անունութիւն որմէ չկը ըստ զերսուի և կա հասկնալու համար իր գործին մէկ գանին մասեր, անհրաժեշտ անունու պատիրիւ անունութիւնի համար անկիղի բարեկաչառութիւն մը ։ ան իր կեանքը պատմած էր իր մանկութեանը տառին շրջանին, ան է մուռան զոր կ'ողէ իր Պատան Պայունու սիկիցը։

Միցբէն կը, որ իր համարակարգութեան գործին, ու անունու պատմիրիւ, ինչպէս մեր պարբեան գովզուկներուն մօս ալ կը տեսնենք, և՛թանու սնապաշտութեան այդ հաւասարը շատ բանական կերպով կը բազացաբեր հանդադա կամբուկին մը ։ Ենից Միջբժիշտի իր մօրմն ժամանեցած էր Աստուածածինին համար անկիղի բարեկաչառութիւն մը ։ ան իր կեանքը պատմած էր իր մանկութեանը տառին շրջանին, ան է մուռան զոր կ'ողէ իր Պատան Պայունու սիկիցը։

Այս բարեկաչառութեան հետքը Միջբժիշտի քերթուածներէն շատերուն մէջ կը շարունակէ երեւալու. Միջբժիշտի ամէն բանի առաջարար Այս թաւականին ուր իր կեանքը կը սկսէր, Լեհերու չէին ու գերի իրենց անյրենինքն լուծի տակ մնաց իրերն վերան դաշտական իրողութիւնն մը նկատենու համակերպի. Վալանցած էին թէ քրանսական յեղափակութիւնը, որ

ພາບຕົກກໍ ດີ ຜັກສູກເກຣ, ໃຫ້ມາພາ
ດົກຮາວທິນຸ້ຍີ, ມີກຳນົດ ດັບນີ້
ມາຕົກທີ່ມານີ້ ຂາວມາກ ເລ ມານີ້
ລາວມາວັດທີ່ມີນີ້ ເລ ຂາຍຈະກຳມາ
ທີ່ມີນີ້, ຂາວມາວັດທີ່ມີນີ້
ມາຈີ ຈະດູກທິນຸ້ຍີ ທີ່ມານີ້ ມາວັດ
ລາວມາກ ຕື່ມີນີ້ ພົມວັນຂອງຈີ ດັວ
ດັບນີ້ ຂາວມາກມີນີ້ບໍ່ ດັບກຳນົດ
ພາດນີ້ ທີ່ມານີ້ ດັບກຳນົດ
ພາບຕົກກໍ ດີ ປັກສູກເກຣ, ພົມວັນ
ພົມວັນ, ແມ່ນີ້, ແມ່ນີ້, ພົມວັນ
ພົມວັນ, ແມ່ນີ້, ແມ່ນີ້, ພົມວັນ

Նորով բառերից գիտակի լուսնին մէջ ուսումը և ապրուել յիսոյ : Միցքինքի Վիշնուն և առաջարար մատու : Լիթուանական երկիրները քրատած առան : ուստի կառավարութիւնը չէր մասած այս ենթակա ուսումնելու Այս բանուց և կայսրը Առաստ Զարթարիքի յանձնած էր Վիշնու յի համար առաջարար խնամակալ այս գործը : զայտ ամբողութիւններ կը արւել այսուհետ առաջարար կան : բրագիական առ կոմիտեի տակաւութեանց համարաւու Գրասուոր ուսումնելու ըր արոնց զատերու հետաձգու : Միցքինքի էլ Պրոտոքար ի համարաւու մը որ թիւեւս անդամանու իր աշակերտին բանականացնական կոչութիւնը ուսուցացրելու առ որ զայտ գործակեր ասքածնիքը ունեցու : Կառանձ Գերանակացին , կորուզութիւն զատական բանական մը : Անդիմա օպանաւումը : որ Հինու մենք շատի եւ շատ գուարընթեռնի կը թափ . բայց որ ապահովապէս իրապարած ամանակին



ԱՏԱՄ ՄԻՑՔԻԵՎԻԶ

Երիտասարդ ուսանողին առաջին սէրը իր բանասարներ ականի կոյսումը պրացդրեց : Պորո- գային տարափանքով մը բռնկւցաւ անկամարդ թոյնու չիի մը , Մարիա Քենեսարյանի համար, որ հանոյք զզաց իրեն հնա պշինով : Կորոց չէօթի Վերերեց, ամիկին որ Քրուտենի վա- և կին զիբը մը որ բոլորպին մուսուած է հիմու և որ Միշելիկիչի դրական զորին մէջ դէր մը խաղացած է : Մարիա—Մարիլա, ինչ- պէս բանատեղը զայն կ անուանէր, — նը- շանուած էր Վերերեն հնալութիւննեան, եւ իր առաջին խոսաննը հաւատաթիւ մնաց : Այս իր դիբեն եղած սէրը որուն անյօյն լուսուր գիտեր արդէն : իր գեղեցկագոյն տագերէն մէկ քա- նին ներշնչեց իրեն : իր ննիսակներուն, երկա- րդակներուն նախախոյնեան մէկ քանի մա- սրուն մէջ, կը գտնենք շեշտար որոնք և որ իջեղոք, Վերերեց, Օկենիին տըսնիւին և Միւսէ Դիշերեն ու Ծիշասակը կը յիշենին :

Երիտասարդ բանաստեղծները ոչ իրենց ու տանաւորներով ոչ ալ իրենց տարփակներովն ու որ պարտասունին կ'ապահովեն։ 1819ին, Աստա-Միջքեմիլի գոյությունի բնամասին մէջ առաջ առաջանաւցաւ։ 1822ին հրատարակեց հաւա-քածով մը պալազներու և ոսմաններու, մնա մասամբ Մարիլյայի ներշնչանը տակ գրուած, եւ 1823ին՝ հասոր մը որ կը պարու-նակէր Նախահայրեւուն երկու մասերը եւ Կրտ-րագինն ։ Պալլազները նորութիւն մըն էին լինական բանաստեղծութեան մէջ, անոնք ի՞երէին ժողովրդական աւանդութիւններ ու- րոնք դասական գիւղազներուն ու զիցագիւղե-րուն ներ և ու է առնչութիւն չունիին։ Հրա- նանակի մը մէջ որ նմանպէս ժողովրդական հաւատապիլքներն առուածած էր, Մարիլյանները (Նախահայրերը) տեսարանի վրայ կը դնէին նոյն ինքն բանաստեղծ եւ Մարիլյայի ամսար ա- րոր ունեցած զգքազգէսիրուն դիմուոր զրուա- ները, իսրատած սիրանորի որը բանաստեղ- ծութեան։ մէջ յաւիտենական մոթիք մըն է։ Դասականները եղբարիքին կամ ուղուերօբին հասարակ ձեւը պիտի գործածէին։ Միջքեմիլի նոր շրջանակ մը կը փնտուէր յաւիտենական զգացումներու համար։ Դատա զայն լիթուա- նական ժողովրդական Փոյթորիք մէջ, Սպիտակ- ութեաննով ու բրոնինքնութեան, Միհաս բարո- ւանահայր, մենելի կը նանակէ։ Միհա- ներուն տօնը, ամբողջութիւնն է այն արա- րողութեան զոր գիւղազները կը կատարեն ի պատիւ մեռեներուն։ Նեկողեցին կը զտա- պարտ այդ արարութեանները, բայց զեն չէ կրցած չնցի ժողովրդական մասպաշտութեանց ցորուակն իշխանակն էն, յուսաւաստիքանար կ'երեւայ նախու ու ուրականի, յետու գիշերանց մորորա ճնշաւորի ձեւով, վերջապէս կ'իր- թավ ամառուով, Կիւսթավ տիկին աը Քրիտ- ների Վայով, Վելուներունի առուածն է Մա- րիլի այդ առունը չըր մոցած, եւ բանաս- տեղն զիսմամբ զայն ընթարեց որպէս զի այդ անձնն ինքն իսկ ըլլալը զիւրաւ գուշակուի։ Քէտէ է խորհուրի որ այդ վային տեսարանը կ'անցնի յատ փոքրիկ տափերքերի մը վրայ եւ թէ լիթուանից քաղաքներուն ու աւան- ներուն մէջ ամէն մարդ գիտէր Աստամի եւ Մա- րիլից գծաբաց սէրը, ՝ինչպէս Կեցլարի մէջ ամէն կարու նարի ութիւնի պատարքի այս Արգէն Մարիլա, որչափ զիւրաւ գուշակուի։ Արգէն Մարիլա, որչափ զիւրաւ գուշակուի։ Արգէն այդ փուլուկ ներդիներուն վրայ մննէ ապրեր զատագարներ ունին։

Ուրին անահանցեռն մէջ, թատերական քերթական ասած ամասանդ տրամախօսական գործազի ձեւով, Մշտիչուսի իր սիրոյն պատուածի թիւնը ի հանդէս կը ներէց Տեսակ մը նախերգանքի մէջ կը ներիայանայ վամփուր մը, ուրուական մը որ զատապարտած է ամէն տարի մնաելոց օրը արթնայու եւ լոյս աշխարհ եւելու ստուենն

Է երիտասարդի մը որ , ինչպէս կօթէի Վերթերը , իր ձեռքովն ինգզինքը սպաննած է : Կը պատճի , տարածա բայց ժամանակակիցներուն և համար բաւական զիրաւասկանի բացարութիւններով , իր ողբերգական տարիանցներուն պատճութիւնք :

Սյդ ուրուականը Միասիներուն , մեռելց տանին արաբութեանց միջոցով վերսկսուածէ : Կամասութեղը նոյն խկ այդ տառ մոլոքի կը պատկերացնէ . ի ահս կը բերէ մոլոքը , կախարդ մը , գեղջուկներով ու գեղջկուռներով պատրուած : Իրի եւնը , մատուուի թի մէջ , հետո հետապնդական արարողական թիւննը րէ կը կատարէն : Ես որ կամկած իմ որ զգերին թայլաւութեամբը կամ նոյն խկ մեղացուցութեամբը տեղի ունենաւ ատառնք . Ողիներ կը վերաբաշխն : Հեմ դասեր է՛ Մի լիրիկիվի ի զծած պատկերը համապատասխան՝ ի բրաչուլը տեսածին կամ ծերուանիներէ լածին : Զի աստածանինը լիթուանական Փուլքրին վրայ երեսուն սուրպայն հրատապութեանց հետ , զոր տափթ ունեցայ աչքէ անցրնելու : Այսպէս կամ կամ անպէս , կարիլի է այս պարագային պատասեցնեն ծանօթ ատածի նևելք քանի ներկի ի բանասեղջներու ինչպէս նկարիչներուն : Կիասարձի պումբեարուն մէջ կ'երիշաւն տեսակ հոգիներ , երկրուուր կանճին մէջ չափազանց փափաթուուած աղոց պատկերն որոնք չեն յանցողեր մինչեւ արայութիւն բարձրանալ որոյնեածել աշխարհին վրայ իիստ շատ հասոյք վայելեան , անողորմ ատատուիրի մը չափանանդ ուոյքին զոր անօթութիւնն ու ծարաւար անդարար կը չափարէն , ատենով աշխարհի լոյս պչաբէր եղած ալոյրիի աղջկան մը ուոյքին ու իրմա՞ իրը պատիմի՞ դաստապարուած յախտենապէս երկոնքին ու երկրիս միջնեածանելու , յետոյ լոիկ ուրուական մը որ զատասած սիրտ մը ցոյց կուտայ եւ որուն լրայ արիւնի ալիք մը կը հոսիք . այդ ուրուած անոնց կը մերժու խօսիլ եւ կամ չափաթում մը նոյն եւ կը հետեւիք պչաբան հոգուուեհիին : Կատարաց եւ նախասահեներու պարը անոր եւ եւէն , կ'երթան կրինելով աս տողը որ ալբոց հաստածին կանծնի առափնչունն է :

ինչ պիտի տեսնեմք, ի՞սկ պիտի անենք:
Խնչ որ պիտի տեսնենք կամ մանաւանդ ինչ
որ պիտի լսնենք յարհանական պատմութիւնն
տարաբառ սիրահարին որ իր յուսախար
որդիանքները կը վկածի, ի անիէծ յայն որ
յրեականական եղջանկութիւն մը երացնէլ
ուուած է իրեն՝ յետոյ զինքը ամենէն անելի

յուսահատութեան մէջ ընկղթելու համար : Այն ցաւերը զոր Միւսէ կը գտասկի կարեկից մուսային, Միշքբեկիչի հերոս զանոնք կը յատանէ դիւզական աւագերէցի մը , որ սահմակած կը մայ այդքան տարօրինակ խստովանութիւն մը լինուիլ Կը խսի ոչ միայն իրենի վատակոն սիրահար , այլ եւ իրենի միստիքական մը որ կը հաւատայ թէ զաղտնի կամ բարձրպոյն ուժեր կան բնութեան մէջ , որ զանոնք ո՛չ զահանաներուն ո՛չ ալ գիտուններուն պիտի յայտնէ : Այս տարօրինակ ձեւերով ուխտառին մէջ , քահանան վերջի վերջոյ իր նիւթավ հին աշակերտը Կը ճանչան , տիկին տը Քրիստոների վէպին Կրիստավը եւ որուն մէջ Ալեքսանդր Առ ի երազկոտ բարեկամուհին գտուարաս պիտի կարենար վերցանել իր նախկին հերոսը : Կրիստավի վիպուները ինքնակնեսազորութեան հատուածներ են . Միշքբեկիչի մենաքարանները բաւական համարած են զանոնք արձակի վերածել՝ անոր կեսարին շատ մը էջերը վերակադարու համար : Միշքբեկիչի իսկականապէս ենթակայական է , կը զանապրզունի միմարան այն դրուազներուն ուր ինքը անձամբ զեր խաղացած է , իրեն չէ որ կարելի պիտի ըլլար ինչպէս Կօթէին , «ոլիմպական» վերգիրը առաջ կրստավանը իր հասուավանքը կ առարտէ կը կողմէ արդիլուած հեթանոսական արաւոտութեանց ի նպաստ իննառանքով մը . «քահանան」 , առ ուր մեզի նախահայրերու տօնը դոր նկեցեցին «ուզէ ջնջել» : Բայց հեթանոսական տօն մըն է ատիր , կը պատասխանէ խերօք աւագերէցը : Կիւսթավ կը պնդէ : Զերմեռանդ քրիստոնեայ մը ըլլալով հանդրձ , ժողովրդական աւանդութեանց շատ կամաց կը պահանջները կը պահանջնէ զանանքի : Հոյս ալ Միշքբեկիչն է որ ինքնինքն ինձանքս կը բերէ : Ինքը կ ուզէր անպատճառ պահպանէլ , քրիստոնէական վարգապետութեան հետ , այն հաւասարինքն զոր կեկեցին շատոնց զատասպատած է եւ զոր զիտութենը հետզետէ կը ձգտի հերցելու , կոնճակն պարտականութիւնները կէտ առ կէտ կասարող մըն էր . իսուսուսնանք կ ըլլար յատիի իր խստովանահայրերը շատ անպաններ գծնպակ պարապներ ունեցած ըլլալու են իրեն հետ : Դերմանիոյ , Անգլիոյ , Ֆրանսայի ոռմանթիկ բանասեղծները որ իրենց զործերուն մէջ կը վերակեն զանացնէն միջին զարու առասպեկտական էակները , վամփիներ , սիֆեր , գնումներ , ճիներ , քամմներ երուականներ , այնայի անկողն է էակներուն մէկն է : Դիւզական աւագանքն է ուզէր կը պահպանութեան զամերը զոր Միշքբեկիչն է որ կը պահպանութիւններուն մէկն է ատիր : Կիւսթավ կը պահպանէլ , գլուխութեան մը , կողմինա պալլաները ու ոռմաններ , եւ քնարական բանաստեղծներ , Կրազինա պատութեինն է լիթուանացի զիւցազնութիւնը մը որ իր ամուսնոյն զրահը կը հանդի ու թշնամուն են առ կուտեկով կը մանին : Այս կրթուածը Միշքբեկիչի սահակաթիւ առարկայական գործերն մէկն է : Դիւզական աւագանքներան զամերը զոր Միշքբեկիչի կաւանդէր ատով , չկորուակցան : Թերեւն կարպանն է որ կմիթիս Բլաթէրի անձնութիւնն ու պիրագործութենները ներնչանչ («) պալլաներն ու ոռմանները գերմանական , անզիլիական ու ոռուական զըպուցներու ապղեցութեան տակ գրուած են . Միշքբեկիչի շատ զանուած էր Ժա. Պո. Վուգութիւն : Լիթուանական աւանդութիւնն ու պիրագործութենները ներնչանչ («) պալլաներն ու ոռմանները գերմանական աւագանքն էր Պարկայական գործերն մէկն է : Արամաս սիրական արձաման ու ոռմաններէն կը սերն , Միշքբեկիչի առաջին հարուածալ չթօնաթիւն ապղեցութիւնը այն վարպետներուն :

որ Քրիստէէրին (Վանեն) , Կօթէէին (Յատաւր եւ կերեր) , Պարցրնին (Մաներէէ եւ Կայցին) ժամանութիւնը , որտէ կ առնէ իր քրթուածներէն էր ըստ Անտոէ Շէնիէէի պէս :

թի համուզութեւու արբաւթեւն չէ : Եթէ Վարսովիայի պէս մէծ . մայրաքաղաքի մը մէջ ժէ , զարու սկեպտութեամբը սասած մաւերու . մէջտեղը ծնած ու մնցած ըլլար , անուղաւուրելի կերպով պիտի գրէր . բական բանաձեւերը իր գործին մէջ պիտի զալիք լիթուանիոյ մէկ փոքրիկ քաղաքին մէջ պարած է , մանկաթիւնը անցուցած է շատ նախանական զեղջուկ աղուուաններու , սասաւով գլուցացներու հետ : Այնքան անկեղծ է որքան կրնայ ըլլալ տղայ մը որ Կը հաւատայ ուրուականներուն որոնց հետեաթը իրեն պատամած են , եւ որ ի հարկին ինքն իսկ իրեն համար հետեաթներ կը հնարքէ : Հակառակ իր զամական կրթութեանը , սրոտով ու կրթակայութեամբ կը մայ միամիտ լիթուանացի գեղջուկ մը : Գրական պարզ արուեստակութեամբ մը չէ որ նախանայերուն բնաբան սած է ներքսրիր հեշակաւոր երթուղարականը .

շատ աւելի բար կաց երկինքն ու երեխո վրայ քան ինչ ու ենք փելիսովայութեւնը կը նայ , երաց գելու:

Այս տաղերը , կերպով մը իր ամրող կեանքին զարիչ ատած եղած են : Միշտ զանութիւնը արհամարհած , երեւակայութիւնը պանծացուցած է :

Նախանայարեն զատ որոնց վրայ յետայ բանաստեղծը ուրիշ զրուագ մը պիտի աւելիցն էր , Կիւնայի մէջ հրատարակուած երկու հատօրներու կը պարունակէին զիւցազներգական գերթուած մը , Կողմինա պալլաները ու ոռմաններ , եւ քնարական բանաստեղծներ , Կրազինա պատութեինն է լիթուանացի զիւցազնութիւնը մը որ իր ամուսնոյն զրահը կը հանդի ու թշնամուն են առ կուտեկով կը մանին : Այս կրթուածը Միշքբեկիչի սահակաթիւ առարկայական գործերն մէկն է : Դիւզական աւագանքն էր կուտեկութեան զամերը զոր Միշքբեկիչի կաւանդէր ատով , չկորուակցան : Թերեւն կարպանն է որ կմիթիս Բլաթէրի անձնութիւնն ու պիրագործութենները ներնչանչ («) պալլաներն ու ոռմանները գերմանական աւագանքն էր Պարկայական գործերն մէկն է : Արամաս սիրական արձաման ու ոռմաններէն կը սերն , Միշքբեկիչի առաջին հարուածալ չթօնաթիւն այն վարպետներուն :

(*) էմիլիս Բլաթէր գլեաւոր գրդակներէն ու վարդէն մէկն էղաւ 1830ի բոլոսիական ապատամբութեան :

որոնք իր բանաստեղծական սկզբնաւրութեանց առաջնորդները եղան : Սակայն իր բանացոյն պալլազները գրնան մրցիլ կ'օժէիք : Եվլիքի ու Վիկիթու կ'եւկայի պալլազներուն են : Անոնց լիքուն ձկուն : Հորուաւ, նըկարացեց, ներքայնակ է : Անոնցմէ մին : Ռումանիքի մի տիտղոսով, գրավան եւ փիլիպոփայական հաւաքարի զաւանութիւն մըն է : Ազգան մը աշքին իր մեռած սփրանարը կ'երեւաց, ուրուականին վրայ կը նետուի և մարտնչի ի՞յնայ :

— Առայր մեր մը ըլքածք, կը դուքն անեածն պատճեն պատճեն Անոր նոգին առաջնորդ ըլլալու է : Ճանա ծան ելու ուլլալու է իր հաւաքարին զոր ոզ եղած առանց այնքան միքած :

— Այ և (բանաստեղծն է որ կը խօսի) մորէ կ'ընեմ ու կը հաւաքարին : Վարուական և շաւայր մըն է կ'ընեմ :

— Միշիկ ըստ, ապդիկ, կը դուք ներանի մը ուրա և բարացածին մէջ, ապահու եղիք որ իմ աշխատ ու ափանիներ չեն կրնու սփակիւ և եւ ես առանց չեն առանիներն էն :

Այդինք գիտնի Ծարք ինը են, անձաւթեան արդիւնքներ եղող ժամանակ : Այս ապդիկը կը բանաստեղծն ու ամրութեան հաւաքարին կ'ըն հայուսյէն :

Են գը պատասխաններ հաւաքարիքէն : Այս ապդիկը կը զայր, և այս ամրութեան հաւաքարի վարուական բարութեան գործութեան մասին գիտնին ապդիկը առաջնորդներին ամենաքաղաքական առաջնորդներն էն :

« Պատ քիւսն մեռն ճշարտուածներն, որուց առաջին անձաւթեան են : Հիւէլի մը մէջ, զամ ասացիրուն պլղաւամին մէջ ու աշխատ մը կը տեսնաւ Բայց չեն կրնու որէնքներն զամ հրաց պիտի հաւաքարին սիրու ունենիք, որոնք մէջ նայէն » :

Կարեւորութիւն չունի գիտնալ թէ գերջին առաջին հաւաքարին նմանողութիւնն մըն է թէ ոչ : Այդ տողը Միցքիթիչի զաւանանքը կ'ամփափէ : Այդ զաղագիքը պիտի կրկնէ տանին ձեւերու :

Գիտուատի բանաստեղծին զօրիւնէւսի թիւնը յանձնարժակի ընկերացաց այս հաւաքանորդ որուն ենթարկուեցան 1823ին իթթուանական երիանարդութիւնը : Թուս կոռազարտութիւնը կասկածանքավ նայի մկան էր այն գորունի ընկերութեանց վրայ որոնք կազմուեր էին ուսանունքներն մէջ : Ասանք բաւական անջնա բաններ էին : բայց հայրենաստիրութեան եւ հնեւեւարար ըստուացման դպրոցներ կը ձեւացնէին : Միցքիթիչի ներքակալուեցա նուտեմբեր 23ին ի խօսիու և բանաստեղծուեցան ի վիլսի իր ինքն նընկերներն շատերուն հետ Բարսիկեանց վանքին մէջ որ բանուի փփուած էր : Բանտարկիւալներուն վիճակի, ինչ որ նայն իսկ բանաստեղծին նկարազրութեանէն կառելի է դատել : յարաբրաբար բանական մեռն զարդարութեան երաբանարդները կաշուուք կը կերցնէին պահանջներուն, պատարուն կը հաջորդակցէին իրարու հետ, կը հաւաքուէին թէյ սունելու, հայրենասիրական երգել երգելու համար :

Այս անակնէկալ զժբազզութիւնը երիս երիստանարդ բանաստեղծին նույնույն վրայ փրկարար ազգեացութիւն մը աւնացան : իրեն մուցնել առաւու

արհամարենաւ սիրոցն առաջտնքները, եւ իրեն յայտնեց բարձրագոյն մէր մը, հայրենիքին սէրը, քիչ մը բաւականուցած հայրենիքին սէրը, զոր որ մը Միցքիթիչի իրեւու տիպր ազգը, իրեւու ազգերուն Քրիստոն մարտիրոսացած : Իր բոլոր սերերուն մէջ, պէտք է միշտ կրկնել այս կէտը, միշտ մարտիրոսական, հավերըրութ, զերերկրաւոր բան մը զանուեցաւ :

ԼՈՒԻ ԼԵՖԵ

(Ժառանակելի)

ՆԱԽԱՅԱՅՐԵՐ

— —

ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ — ՏԵՍԱԿՐՈՆ Բ.

ԹԵՐԱՏ, բանեի խցիկին մեջ, միհանկ.(*)

Մինա'կ ։ Ի՞նչ ոլէաբ ունիր ամրուիին ամրուին համար կ'իրգեմն են : ո՞վ է այս մարդը որ իմ երգերու որվանդապահ ինքնին ընդունի առանց այուրները վար տանելու : Վ.ա.յ անոր որ ամրուիին համար կը լունենէն ին խօսքն ու իր լուսնին կը տան խօսքին ու խօսքը մտածեմին ։ մասաւումը նույնույն մէջ արագ կը թուի խօսքին վրայ խորի տառջ, եւ բառարը մասաւումը կ'ընկլազանն ու մասաւումն վերը կը դառն, ինչպէս հողը կը դառն ստորիրեացնեղուիդիմը վերը : Հային դղային մարդուն պիտի կարենաց գուշակել հնդկին խօսքներն էն, անոր ալլեւներուն ուզգաւթիւնը ...

Զգացամը հոգուան մէջ կը շարժի, կը զառի կը հրցիւուի ինչպէս արինչն էր անսեն ու խորունկ բանաստեղծն մէջ ։ Այցան մարդիկ արիւն անսեն իմ դէմքին վրայ, այնքան ըզգացամը կը գունեն աղքերուն մէջ :

Ո՞վ իմ երգը, ա'տոյ աշխարհին անման ներին անդին ։ մասնաւոցը սեսուողութիւն մը, նոյն իսկ բիւրեղեաց թեւեր փոխուանեազ, երբեք պիտի չկրնայ քեղի հասնիլ, քոյ յարդուողիք միշտ պիտի բաղիսի, գուշակելով թէ

(*) Քարտու լէճ բանաստեղծնաւ յայրենաստիր անդաբն է, մարտիրոսի քերթաւունի զը խօսր անձաւութիւննեւ : Մեթեքիթիչի անգ մէջ ինքնին գոյ պատիւցած է :